

նաց խուճբէն, այլ նաև չափաւոր ուսումնական զարգացումն ունեցողներէ, այլ նաև ամէն մէկ ընտանեաց անդամներու մեծամասնութիւնէն, որով պիտի ըլլայ ոչ միայն միջազգային, այլ և ազգային, մասնաւոր թէ՛ ընտանեկան լեզուն: Այս պարագայիս մէջ քննականապէս ընդհանուր ժողովրդեան ձկտումը պիտի ըլլայ պարզազոյն և դիւրուսանելի լեզուն գործածել՝ քան թէ՛ խրթնագոյն և դժուարուսուցն սեփական ազգային լեզուն, որ այնուհետև իրեն համար ծանրաբեռնութիւն և աւելորդ աշխատութիւն մը պիտի դառնայ, ինչպէս իտալացոց և ֆրանսացոց համար լատիներէնէն, Յունաց և Հայոց համար հին քարաբարեհերն, և այլն, և այլն: Այս կերպով ազգային սեփական լեզուի ուսումն հետզհետէ սակաւներու քով պիտի ամփոփուի՝ Լատինատոյի ընդհանրացման համամատուցեամբ. ամփոփում մը՝ որ օր մը այդ ազգային սեփական լեզուն՝ մեռած լեզուներու շարքին մէջ պիտի դասուորէ: — Արդ, այս ակնհերև ազգային լեզուի կորստեան վտանգն ալ՝ նախընթաց բրած դիտողութեանցս հետ միանալով՝ շատերու խորշելի պիտէ ընէ Լատինատոյի կամ անոր նման ուրիշ որ և իցէ արուեստական նոր և օտար լեզուի մը ուսումն և տարածումը:

*
**

Պիտի հարցընեն ինձ Լատինատոյի կուսակիցներն. — 1. Ճանչնալով և խոստովանելով հանդերձ Լատինատոյի համաշխարհական լեզու ըլլալու յարմարութիւններն և անոր ունեցած ձիւրքերը, միթէ՛ օգտակար չե՞ս համարի որ նոյնը միջազգային լեզու մը դառնայ. — 2. Կը ժխտե՞ս հանրապարտելի լեզուի մը մատակարարելիք բիրտար օգուտները. — 3. Լատինատոյէն լաւագոյն և գործնական ինչ միջոց կրնաս ցոյց տալ՝ հասարակաց լեզու մը հնարելու և անկէց յառաջ գալիք օգուտները ձեռք բերելու համար:

Լատինատոյի կուսակիցներէն ինձի ուղ-

ղում այս իրաւացի հարցումներուն պատասխաններս յաջորդ յորումս կը վերադառնամ:

Հ. ԱՌԱՆԱՍ Վ. ՏԻՐՈՅԱՆ

LUSIՆԱԿԱՆ ՏԱՌԵՐ

ԵՒ ՏԱԿՎԱԿԱՆ, ՊԱՐՍՎԱԿԱՆ ԵՒ ԱՐԱԲԱԿԱՆ ԼԵԶՈՒԵՐԸ

(ՏԵՍ և յԷ 390)

Ե. — Շատ աղէկ, ես ալ Զեր նպատակը կը գովեմ: Վերջապէս Զեք, սա Զեր պնդած բարեփոխումն ինչ է:

Վ. — Մեր տառերը երկու տեսակ բարեփոխման պէտք ունին. նախ, սկզբունքի բարեփոխում. երկրորդ, ձևերու բարեփոխում: Գրութեան սկզբունքներն երկու կանոններու վրայ են հիմնուած: Նախ, բոլոր տառերը պիտի առանձին առանձին նշաններով պիտի երկրորդ, բոլոր ձայնաւորները պիտի բառերու մէջ պարզ գրուին: Սա կանոններն անհրաժեշտ են, ամէն գրութեան կատարելագործումի համար: Լեզուի մը տառերը կրնանք փոփոխել, սակայն այս սկզբունքներն անփոփոխ են: Ֆրանսական, Ռուսական, Հայկական և Յունական տառերը տարբեր են իրարմէ, սակայն զիրեքու սկզբունքն միշտ մի և նոյն են: Եթէ մենք ալ զիրք ուզենք՝ անհրաժեշտ այս երկու կանոնները պիտի ընդունինք:

Ե. — Ուրեմն բառերն պիտի առանձին առանձին տառերով գրենք:

Վ. — Բարեփոխման սկիզբը սա է. երբ այս ընդունինք, այն օրը մեր գրութեան բարեփոխումի առաջին օրը կ'ըլլայ:

Ե. — Մենք ամենեկին չենք կրնար իսլամի զիրբերու հիմքը առանձին առանձին տառերու վրայ կարգել:

Վ. — Առանց այս անհրաժեշտ պայմանին մենք ալ ամենեկին չպիտի կրնանք մեր զիրբերու թերութիւններն ուղղել:

Ե. — Ուրեմն ինչ պիտի ընենք:

Վ. — Արդէն յայտնեցի. կամ պիտի այս տառերով մեռնինք վերջանանք, կամ պիտի նախ տպագրութեան գործն առանձին առանձին տառերով շինենք, եթէ բարեփոխուի կ'ուզենք:

Ե. — Այս զազափարէն հրաժարեցէք. առանձին առանձին տառեր և մեր կրօնն իբարտու հետ երբէք չպիտի հաշտուին:

Վ. — Ինչո՞ւ, ի՞նչ փաստով:

Ե. — Մէկ փաստով զոր մենք գիտենք, և դուք ալ պիտի ընդունիք:

Վ. — Եւ այն ի՞նչ է:

Ե. — Փաստը սա է. առանձին առանձին տառերը մեր գրութիւնը եւրոպական գրութեանց նման պիտի շինեն:

Վ. — Աֆէրին: Նախ, կարելի է այս շփոթութեան առաջն առնել: Երկրորդ, այս նմանութիւնը մեր հարցի հետ ի՞նչ կապ ունի: Աստուած մեր աչքն և ականջն անոնց նման է շիներ, էթէ մենք մեր գիրն անոնց նման շինենք, ի՞նչ յանցանք պիտի գործած ըլլանք: Ուրեմն մենք ինչո՞ւ անոնցմէ շոգնուաւ, վառօդ, հեռադիտակ, ժամացոյց, թուղթ և ականոց ընդունեցինք առանց փոփոխելու, և ինչո՞ւ գուրանն մազազաթի վրայ չենք գրեր:

Ե. — Ասոնց ընդունելն մեզ համար անհրաժեշտ և օգտակար էր. սակայն շոկ շոկ տառերը բաց ի եւրոպական կապուկութենէն՝ ուրիշ օգուտ չի կրնար ունենալ:

Վ. — Ինչպէս չի կրնար օգուտ ունենալ: Միթէ չըսի՞նք որ մեր գիրերու բոլոր թերութեանց բարեփոխումն այս առանձին տառերէն կախուած է: Ուրիշ առաւելութիւնները թողնենք հիմա, և միայն տպագրութեան դիւրութիւնն ի նկատի առնենք. վեց հարիւր տառերու փոխարէն միայն երեսուն տառ, հինգ օրուայ գործի դէմ միայն մէկ օրուան աշխատանք, գիրքերու ծախսն մէկ հինգերորդ մասի իջեցունել, և ուսանողներն ազատել այս չարչարող և զգուցելի ձեւերէն, ասոնք բոլորն օգուտներ չեն:

Ե. — Ես ասոնք չեմ ուրանար. սակայն դուք քանի մը կասկածելի առաւել

լութեանց համար կ'ուզէք մեծ և կանխիկ օգուտը մեր ձեռքէն խլել:

Վ. — Եւ այս օգուտն ի՞նչ է:

Ե. — Գրելու առաջին առաւելութիւնը անոր սահուն գծուին է. երբ տառերն առանձին գրելու ըլլանք, անկարելի պիտի ըլլայ սահուն գրելը:

Վ. — Այս ճիշդ է. սակայն դիտել պէտք է՝ որ տպագրութիւնն և ձեռագիրը երկու տարբեր գործողութիւններ են, և բոլոր ցեղերու մէջ տառերու ձեւերը կը փոփոխուին այս երկու դէպքերու մէջ, Նախ տպագրութեան խնդիրը լուծենք, ձեռագրութեան հարցը ինքնին կը լուծուի:

Ե. — Շատ աղէկ. մեր տպագրութեան շտկելէն յետոյ, ձեռագիրը պիտի հանգիստ թողնէ՞ք, թէ նոր վտանգներու ենթարկէք:

Վ. — Մի փոփոխութիւնը կատարելէն յետոյ ամեն ինչ դիւրին պիտի ըլլայ, որովհետև ձայնաւոր տառերը պիտի անհրաժեշտ մտնեն տառերու մէջ, և միւս թերութիւնները կ'անհետանան:

Ե. — Ի՞նչ կ'ըսէք, Տէր Նախարար. մենք ձայնաւորներն ի՞նչպէս պիտի գրենք բառերու մէջ:

Վ. — Նախ մէկ իւրիւնը կամ երկն քիչ մը կը շտկենք և շատ զգուշութեամբ բառի մէջ կը գետեղենք. եթէ տեսանք որ տիեզերքը պիտի խորտակուի, անմիջապէս դուրս կը քաշենք:

Ե. — Հարկաւ տիեզերքը չպիտի խորտակուի, սակայն մեր ազգը ի՞նչ պիտի զուրցէ:

Վ. — Ազգը ամենեին չպիտի խօսի. այն տգէտները՝ որոնք մեր օրէնքը և ապագայ երջանկութիւնը հին սովորութեան հետեւելու մէջ կը գտնեն, պիտի ցաւին և ըսեն. որովհետև իւրիւնի դիրքը փոխեցին, կիսվոյր ըլլան. իսկ անոնք որ քիչ մը դատողութիւն ունին, մեզմէ գո՞հ պիտի մնան, վասն զի մեր գործիքը փոխելով՝ նպաստեցինք կրթութեան, և կրօնքի և կառավարութեան յառաջադիմութեան պատճառ եղանք:

Ե. — Որպէս ականարկեցիք, ձայնաւոր-

ները գրելէ յետոյ բաղաձայններու ձեւերն ալ պիտի փոխէք :

Վ. — Այո՛, որպէս յիշեցի, մեր թեւութեան մէկը սա է, որ գծագրութեան ամեն ձեւը մեր գրութեան մէջ ունինք . այս պիտի ուզենք, անկիւնները շտակնք և շրջանակները շիտակ գիծեր շինենք :

Ե. — Չհասկցայ՝ նպատակդ ի՞նչ է, որոշենք. սին (Տ) նուն (Ն) և զատ (Չ) տառերու շրջանակը ի՞նչ պիտի ընես :

Վ. — Որը մեծ է՝ կ'ամփոփենք, որը ծուռ է՝ կը շտակենք, որը անպէտ է՝ կը նետենք. զոր օրինակ այնի (Ը) շրջանակն անօգուտ է, զայն կը վնասենք :

Ե. — Ի՞նչ բակ կ'ուզես. դուն ի՞նչպէս կըրնաս այնի շրջանակը ջնջել. միթէ սա ծաղր ու ծանակ է, ազգը պիտի մեր կաշին քանդէ :

Վ. — Ազգի գատողութեան համար տարօրինակ գաղափարներ կը տածէք : Մինչև հիմա քանի մեծ երկիրներ, Վրաստան, Հունգարիա, Խորիմ, Պալլան, Սերպիա և այլն մեզմէ տարին և ազգը բան մը չըսաւ. հիմա պիտի միմի պոչի համար կամ այնի շրջանակի համար բռնկի և մեզմէ վրէժիտնդիբ ըլլայ : Եթէ մեր ազգը այսքան սպուշ է, ուրեմն այս բարեփոխումը մէկ վայրկեան աւելի կ'անուխ ընենք, վասն զի միայն զիրը և կրթութիւնն է այսպիսի յիմարութեան փարատողն :

Ե. — Աղէկ, հիմա ի՞նչ ընենք, ո՞ր դիմենք, ի՞նչ հող մեր գլխուն տանք զիր գտնելու համար :

Վ. — Կրկնելու եմ ինչ որ արդէն ըսի. եթէ կ'ուզենք զիր ունենալ, նախ պիտի ջոկ ջոկ տառեր հնարենք. երկրորդ, պիտի ձայնաւորները բառերու մէջ կարգաւորենք. երրորդ, տառերու ձեւերը շիտակ գիծերով գրենք. ուրիշ փրկութեան միջոց չունինք :

Ե. — Ձեր գաղափարներու և մտադրութիւններու մասին ապշեր եմ. եթէ այս Ձեր բարեփոխումներն անհրաժեշտ ալ ըլլային, անոնց վրայ խօսիլն և պընդելն անօգուտ է : Գիտէք որ մենք չպիտի կրնանք զանոնք ի գործադրութեան դնել,

ուրեմն ինչո՞ւ մեր ժամերը վատնենք և բնակայական գործի մը համար :

Վ. — Մեր հպատակութիւնն ամենկին գործադրութեան վրայ չէ. նախ սկզբունքները որոշենք և մշակենք, ապա պիտի տեսնենք որ անոնց գործադրութիւնը դիւրին է : Կը խնդրէի՝ ուշադրութիւնդ մասնամասնութեանց վրայ չուղղէք. միայն ըսէք, վերջին խոշոր սկզբունքները կ'ընդունի՞ք թէ ոչ :

Ե. — Եթէ ըսեմ՝ պիտի ընդունիմ, ապա ի՞նչ կ'ըսէք :

Վ. — Կ'ըսեմ, ուրեմն մեր նպատակին հասանք :

Ե. — Ի՞նչպէս հասանք :

Վ. — Ռաջին երկու կանոններն անփոփոխ ևն, անոնց վրայ խօսիլն աւելորդ է : Կը մնայ երկրորդ կանոնը՝ որ տառերու ձեւերու բարեփոխումն է. սա ալ երկրորդական և դիւրին հարց մ'է, որովհետեւ տառերը տարբեր են ցեղերու ճաշակին համեմատ, և ես վաղը Ձեզի մօտ կը բերեմ բոլոր ազգերու տառերու ձեւը, և ինչ ձև և փոփոխում որ մեզի հաճելի է, կրնանք անոնցմէ ընտրել :

Ե. — Ճանապարհը դիւրին է, և ուղիղ տրամաբանութեան համեմատ. սակայն գիտէք, մեր հին սովորութեան հետեւելով՝ մենք երբէք այս ուղղութեամբ քայլ մը չենք կրնար առնել :

Վ. — Սա ճանապարհէն զատ՝ որ ես յիշեցի, ուրիշ մ'ալ երեսակայելի է, որուն անշուշտ դու աւելի պիտի հաւանիր :

Ե. — Եւ այն ո՞րն է :

Վ. — Այս մեր արդի դրութեան մէջ նստինք և սպասենք, մինչև երկիրքէն յատուկ հրեշտակ մը երևայ մեր զիբերու ձեւերը փոխելու :

*
**

Ընթերցողը հիմա գաղափար մը կրնայ կազմել արարական տառերու թերութեանց մասին, և սա Արևելեան դիւանագետներու առաջին հեղինակի կարծիքը զիտէ մեր երկիրներու ապագայ զարգացման վրայ :

Արարական գրութիւնը սղագրութիւն կամ ծածկագրութիւն մ'է, կաշկանդիչ գործեր մը, որ իր ստրկական շղթաներով կապեր է բոլոր Արևելքը, Պարսկաստան յատկապէս անհունօրէն տուժեր է այս ճիւղէն, քանզի պարսկական հանճարն գերազանց է ստրկական ցեղերու մէջ, Ֆարտուսին, Մասնէյին, Սաստին, Հաֆթըր և խայեամը որպէս նմոշ կը յիշենք այն անհամար մտքերէն՝ որոնք ցնցեր են բոլոր զրակա-նութիւնը իրենց գաղափարներով:

Պարսկաստանը արևելքի մէջ շատ աւելի ազդու պիտի ըլլար քան Ֆրանսա Եւրոպայի մէջ, եթէ իր հեղինակներու գործերը ձևով մը գրուէին՝ որ ամեն պարսկերէն հասկցող զանոնք կարենար կարդալ: Խնդիրը լեզուագիտութեան վրայ չէ, լոկ պրելու ձևի հարց է: Առաջուր Արիան պարսկերէն կը հասկնայ, Պաթումէն մինչև Կալկաթա և աւելի հեռու ալ ֆրանսերենին ծանօթ են, սակայն կարդալ գրելն չեն գիտեր, քանզի տառերու ձևերը թերի են: Լեզու մը՝ ուր գրեթէ անուններու հոլովում չկայ. ածականի և գոյականի սեռի խնդիր գոյութիւն չունի. բայերու իռնարհումն պարզ է և մէկ ձևով. անկանոն բայերն հազուադիւրս են. ուր բնիկ ժողովուրդը քերականութեան անուսն չի լսեր, քանզի անոր պէտքը երբէք չէ գտներ, ուր ամեն նախադասութիւն կրնաս ինչ ձևով ուզես սկսիլ, և միշտ առօք փառօք վերջացնել և պատուով մէջէն դուրս գալ: Ահա պարսկերէն լեզուն, ամենէն աւելի դիրքինը, աւելի տրամաբանականը, քաղցր և ճկունը: Իր պարզութեամբ շատ նման է անգլիերենին. և այս առաւելութիւններն են՝ որ անգլիացի խօսողներուն երեք կամ չորս ժամ հեռուութեան դիւրութիւններ կու տան. անոնց նման ալ պարսիկ տէր-վիշները ժամերով կը խօսին՝ առանց բառ մը շփոթելու: Եւ սակայն լեզուի սա առաւելութեամբ Պարսից ժողովուրդի հարիւրէն մէկը կարդալ չի գիտեր, և հազարէն մէկն աղէկ գրել չի կրնար: Հանգուցեալ ՏՔԹ. Թողզանի նման մէկը քառասուն տարի պարսկերէն կը խօսի՝ ա-

ռանց բառ մը կարդալ գիտնալու: Ամբրիկայի ՏՔԹ. Ալէքսանտրի հարցուցի, ինչո՞ւ իրանի մէջ տարիներ ապրելով՝ գրել կարդալ չէ սովոր: Ամերիկական գործնական պատասխան մը տուաւ. «(Գտիս չի գար, սովորու աշխատանքն անտանելի սուղ է, և պարսիկ քարտուղար մը բան մը չարժեք. ինչո՞ւ ուրեմն աշխատանքս վատնեմ»: Տաճկական լեզուն եւրոպացի արևելագէտները կը սեպեն չիներենին յաջորդող ամենադժուարին լեզուն: Սակայն ամենքս գիտենք, նոյն իսկ հայ կիներու մէջ տաճկերէն շատ աղէկ խօսողները կրնանք հարիւրներով համբել: Իսկ ասոնց մէկը բառ մը գրել կամ կարդալ չգիտէ: Հայ պատգամաւորներն ալ կենդանի ապացոյցներ են, որ պոժմեան սխտեմով զարգացած մարդ մը կրնայ քառասուն յիսուն տարիներ տաճկաստան ապրիլ, և բառ մը տաճկերէն կարդալ չսովորիլ: Իսկ բուն դժուարութիւնը թերութիւններով լեզուն գիրն է: Տաճկերէն լեզուն շատ դժուար չէ: — Իմ քսան տարիներու աշխատութիւնը որպէս բժշկական ուսուցիչ Թէհրանի կայսերական դպրոցին մէջ՝ բռնադատեց զիս այս եզրակացութեան. արարերէն տառերով արդի կրթութեան գործը առաջ տանելն անկարելի աշխատանք մ'է: Եւրոպական ամեն լեզուով առանց սղագրութեան կարելի է դասախօսի ճառերը գրել և ապա կարդալ: Իտլիպարիկի մեծ դասարաններու մէջ, ուր 2-3 հարիւր աշակերտ ներկայ են, գրեթէ բոլոր ճառը կրնան գրել և ապա իրենց գրածը կարդալ: Արարական տառերով այս գործն անկարելի է. ճառի երրորդ կամ չորրորդ մասն ալ դժուար է գրի առնել. և աւելի դժուարն անոր կարդալն է՝ նոյն իսկ գրողին համար: Մնասովոր բառեր և յատուկ անուններ եթէ մէկ անգամ արարական զգեստ առնեն, անճանաչելի առեղծուածներ կ'ըլլան: Աշակերտներուս դժուարութիւնները դիտելով և Մեղքով խանի գրածները նրկատի առնելով՝ զանազան փորձերու դիմեցի: Արարական տառերու ամէն բարե-

փոխումն անօգուտ գտայ, և Մեքում խանի հնարած ձայնաւորներով գիրն աւելի դժ- ժուար՝ քան թէ սովորական արարեղէնը: Հայերէն տառերու ընդունեն ալ անկա- բելի է: Նախ, անոնք չպիտի երբէք ըն- դունին մեզմէ: երկրորդ հայերէնն օտարի մեար շատ դժուար է: Խեղճ Նորտ Պայրն մեր այրութենը Վաթերլոյի դաշտ մը ա- նուանեց, երբ իր մեղքերուն որպէս քա- ւարան՝ մեր լիզուի ուսումնասիրութեամբ զբաղիլ սկսաւ: Ամբիկացի միսիոնարնե- րէն մեր գիրերու դժուարութենէ զանգատ- ներ շատ եմ լսեր:

Արեւելեան և արեւմտեան հայերենի տար- բերութիւնը բ, պ, փ, ձ, ծ, ց, զ, կ, ք, յ, հ, լ, վ, անվերջ խնդիրներ են: Մեր ձեռագիրներու անթիւ տարազները որ ա- մեն օր Ռուսաստան, Տաճկաստան և Եւ- րոպա կը հնարենք, վայելչագրութեան ա- նունով միւսներուն նմանելու մոլութեամբ, Ասոնք միասին քառս մը կը կազմեն: Մեր արդի ձեռագիրներու ընթերցումը անտա- նելի աշխատանք մ'է: (Ստարականները ինծի կ'ըսեն, Հայերէն նամակներն աւելի դժուար է կարդալ քան նոյն իսկ պարս- կերէնը: Սա ըսել կ'ուզէ՝ որ մեր շրջա- նէն դուրս մեր տառերն երբէք չպիտի ըն- դունուին:

Պարսկերէն գրելու համար ես լատինա- կան տառերը շատ գործնական եմ գտեր, և զանոնք թիչ մը փոփոխելով և աւել- ցընելով՝ սխտեմ մը հնարեր եմ Մայրամիկ անունով: Քանի մը ժամերու մէջ ամեն պարսկերէն խօսող գրել կարգալ կրնայ սովբել՝ եթէ արդէն լատինական տառերը գիտէ: Եւ ինչ որ պարսկերենի համար ճիշդ է, նոյնութեամբ ալ արարեղենի կը յար- մարի. սակայն տաճկերենի համար ձայ- նաւորները թիչ մը պիտի փոփոխել, ֆրանս- սակէն սխտեմին հետեւելով, իմ սխտեմը սա է, լատինական իբր (X) տառին մեր խէին (խ) հնչիւնը տալ. պարսկերէն լե- զուն իբր հնչիւնի պէտք չունի. քիս (զ) տառին դատի (դ) հնչիւնը տալ, և անոր նման դիրտի գրուող և շարկապուող մեր չա (չ), ջէ (ջ) և շա (շ) տառերը աւելցնել

լատիներենին, որով tch=չ, dj=ջ և ch=շ. այսպէս այս բարդութիւններէ ա- զատուիլ. բնը (բ) հնչել որպէս փիւր (փ), որովհետեւ պարսիկը բուն պէ (պ) հնչիւն չունի, բի (t) հնչել որպէս բ, փ, տի, քանզի պարզ փ չունի պարսիկը. ք հնչել որպէս շ (քաֆ, ք). ց հնչել որպէս շ (կաֆ). ու (o) տառը վանտիւ, որովհետեւ անպէտ է. կար (s) միշտ սէ (ս), և գեղը (z) միշտ զայ (զ) հնչել. իկրեզ (y) տառը կարեոր դեր կը խաղայ սա մեթոտի մէջ: «Մէկ տառի մէկ հնչիւն, և մէկ հնչիւնի մէկ տառ» բացատրութիւնն ալ ամենեւին չունինք, ո՛չ ալ զօրութեամբ տառ, ո՛չ ալ անձայն տառ: Արարական յատուկ այրի (ս) ձայնը այն (չ) կամ էլիֆ րեհ (ի) այսպէս գրել ձ'. երկար էլիֆը (ի) գրել ձ, և ընդհանրապէս՝ շեշտուած տառերը՝ որպէս շ (գեղ) և փ (պի) գրել երկու կէ- տով. սակայն եթէ տպագրութեան համար այս (') շեշտն աւելի դիրտի է, զայն ընդունել:

Ահա ընդհանուր գիծերն. մասնաւոր տեսրակով Հայերէն, Ֆրանսերէն, Անգլիե- րէն, Պարսկերէն և Տաճկերէն՝ ի մօտոյ օրինակներով պիտի բացատրեմ Մալըմին սխտեմը: Արեւելեան հանգոյցի լուծումը ես սա հարցին մէջ կը տեսնեմ: Մենք հայերս եթէ Մալըմին ընդունինք և իւրախուսենք, անգնօրէն առաջ պիտի մղենք մեր եր- կիրներու կրթութիւնը, և անով իրապէս ամբապնդենք ազատական Սահմանադրու- թիւնը:

Մենք հանգիստ չպիտի ապրինք բար- բարոս, անկիրթ և տղէտ խուժանին մէջ. ուրեմն եթէ հանգստութիւն կ'ուզենք, պի- տի օգնենք թիւրքին, պարսկին, քիւրտին և արաբին, անոնց քաղաքակրթութեան առաջին գործիքը շտկելով. և այս գործիքը պարզ և դիրտի գրութիւնն է: Մեզի հա- մար աւելի դիրտի է Մալըմին սխտեմն ընդունել՝ քան թէ միւս ցեղերուն. վասն զի, նախ, արդէն պահանջն ունինք: Պոլիս եր- կու օրաթերթ և անագին թիւով գիրքեր կը տպենք տաճկերէն լեզուով և հայերէն տառերով. ըսել է՝ գնող ունին, շուկայն

պատրաստ է: Եթէ Մալբոմին սխտեմով տպենք, պիտի այս շուկայն ընդարձակենք, վասն զի տաճկազէտ Եւրոպացիք, Լէվանդին, Յոյնիք՝ բոլորն ալ պիտի կարգանն: Հայերու մեծ մասն արդէն լատինական տառերը գիտեն, և անոնց թիւերն այս շուկայն չպիտի պակսին: Երկրորդ, եթէ սա երեք լեզուն մենք Մալբոմին սխտեմով գրենք, հայ, յոյն, հրէայ, քրտանցի և բոլոր միւս բնիկ ցեղերը շուտով գրել կարգալ պիտի սովորին, որովհետև երկրի լեզուններն արդէն գիտեն: Երրորդ, արևելեան վաճառականութեան մեհազին մղում պիտի տանք, որովհետև անք երկրին մէջ բնակող Եւրոպացիք շուտով գրել կարգալ կը սովորին: Չորրորդ, եւրոպական հաշուակալութեան և տպագրութեան սխտեմը իսկոյն արևելքի մէջ պիտի տիրապետէ: Մեր պետական գործերը ուղղուելու չեն հին տումարակալութեան սխտեմով:

Հինգերորդ, ճնշուած ազգերու ազատութեան միակ ճանապարհն արևելքի մէջ ընդհանուր կրթութիւնն է: Եթէ մեծ կոտորածներ և կիլիկեան արհաւիրք չենք ուզեր, միանանք սա գործին և միւս ցեղերն ալ յառաջ մղենք: Հոգն արդէն պատրաստ է, և թեթև աշխատութեամբ պիտի յաջողինք գործով ցուցնելու՝ որ կարելի է այս գիւրերով պարսկերէն, տաճկերէն և ամեն արևելեան լեզու գրել և կարգալ: Երբ մենք սկսինք, միւս ցեղերն մեզի պիտի հետևին: Վեցերորդ, տաճկերենի, պարսկերենի և արաբերենի ուսումնասիրութիւնը կ'ընդարձակուի լատինական տառերով. լեզուները կը մշակուին, պարզութիւն կը ստանան: Բառերու կուտակումն այժմ պէտք է, որովհետև ամեն բառ սահուն չի կարգացուիր. հոմանշան բառերն իրարու կ'օգնեն կարգալուն: Արևելք եւրոպական կրթութիւնը այն օրը կրնայ ստանալ՝ երբ իր լեզուն եւրոպական արտաքին ձև մը ստանայ: Եթէ այսօր Ռուսերն Եւրոպայի մէջ են, սակայն եւրոպական գերդաստանի անդամ չեն. ասոր պատճառն իրենց յատուկ տառերն են. և եթէ Եւրո-

պացիք հոս յունարէն կը սովորին և հայերէն չեն սովորիր, ասոր բուն պատճառը սա է, որ Տաճկաստան գալուն արդէն յունարէն տառերը գիտեն, իսկ մերն անոնց համար նորութիւն է: Քաղաքակրթութեան ընդհանուր անցագիրը, թէսկերէն լատինական տառերն են. և որքան անոնց զործարդութիւնն արևելքի մէջ առաջ մղենք, աւելի շուտով պիտի քաղաքակրթուինք:

Գալով քանի մ'առարկութիւններու՝ զոր թերևս չենք յիշեր, նախ կարելի է բսել՝ թէ արաբերէն տառերու լքումն գեղարուեստական կորուստ մ'է՝ քանզի մզկիթներու և հին ձեռագիրներու զարդն սա վայելուչ տառերէն է մասամբ բաղկացեր: Անգլիացիք հին կոթիկ տառերը մինչև այսօր որպէս զարդ կը ծառայեցնեն: Հին լեզու մ'ալ ունին, միայն կիրակի առաւօտները տաճարներու մէջ կը լսեն: Բայց ժողովուրդի յառաջդիմութիւնը սա գեղարուեստական ցնորքներուն չեն զոհեր: Արարական տառերը կրնան միշտ մնալ և որպէս զարդ գործածուիլ: Երկրորդ, կարելի է կարծել՝ թէ արաբական բառերու արդն չութիւնը, կշիռը պիտի կորսնցնենք Մալբոմին սխտեմով: Ասոր հակառակը լատինական որոշ տառերով անոնց կշիռը և բառերու կազմակերպութիւնն աւելի շուտով աչքի մէջ կը մտնէ: Երրորդ, կարելի է կարծել՝ թէ արևելեան լեզուների հնչման նրբութիւնը, ճիւղանք, երանգն պիտի կորսնցնենք: Ես քանի լեզու խոսել և գրել գիտեմ, պարսկերէնն ալ բուն պարսկի նման գիտեմ, և փորձով համազուտեմ՝ որ պարսկերենի հնչման ամեն նրբութիւնն կրնանք յայտնել այս սխտեմով, ոչինչ չպիտի կորսնցնենք: Ընդհակառակն շուտով ամեն բառի որոշ հեղինակաւոր հնչիւնը պիտի վճռուի: Հիմա գծուար է գրածէն բառ մը հնչել, նոյն իսկ քառասուն տարի ուսումնասիրութեան վերջը, և ամեն գաւառ միևնոյն բառը տարբեր ձայնաւորներով կը հնչէ:

Կրօնական խնդիրներու ամենեկին չպիտի դպչինք. լրագիրը, վէպ, հաշուետումար,

ուսումնական զիրքեր տպենք սա սխտե-
մով. մեր նամակները զրենք, մեր ըսելի-
քը, մեր ճառերը արձանագրենք: «Ուղ-
ղափառները» կ'ուզեն հետեին, կ'ուզեն
չհետեին: Երբ գործնականապէս տեսան որ
այս զիրքին, սահուն գործիք մ'է, իրենց
շահերէն մղուած՝ կը պարտաւորին ընդու-
նել:

ՏԻՔԻՆ. ՊԱՅԼԻ.

111. և մեծամեծ վայելեցաք յերկնա-
ւոր պարգևան — և մեծապէս վայելեցաք
յերկնային պարգևաց

ևս առաւել — ևս առաւելտպիս

112. մտտակայ — մաւտակա
զանձն իր ի վերայ մեղաց մերոց —
զանձն վասն մեղաց իմոց

113. արդարացոյց — և արդարացոյց
անմահ զօրոյրևանն — անմահութեանն

114. զի մի նուազը — զի մի նուա-
զիւոյ

զպղծութիւնն — զպղծութիւն

115. և զտարբ մարգարէն զԵղիսս —
զմարգարէն Եղիսայ

ոչ կարէր — ոչ կամէր

116. Աքարու — արաարու

117. նախանձուն իւրոյ զուր չարերսն
— նախանձուն իւրոյ փոք ունէր զուր չա-
րիւրսն

118. ձեռք սատակեաց — ձեռաւքն
կոտորեաց

119. և զերկուս յսունսն անշէջ հրոյն
— և զերկուս յիսունսն անշէջ հրոյն

լուցկիս — լուցկիք

զաստուածային վրէժն — զաստուա-
ծային վրէժն

120. անըմբռնելի և ահագին — ան-
ըմբռնելի ահագին

121. ի յերկինս — յերկինս

ԵՂԻ ԶՈՐՍ ՅԵՂԱՆԱԿՆԵՐ

ՀԵԱԳՈՅՆ ԳՐԱԳՐԻ ՄԸ ՄԷՋ

ՀԻՆԳԵՐՈՐԳ ՅԵՂԱՆԱԿ

Տպագիր 1828-ի - Գրչագիր 1224-ի

ԷՋ ՏՊ. 188

108. հեղմամբ արեամբն — հեղմամբ
արեանն

109. քան զամենայն մարգարէս — քան
զամենայն մարգարէսն

110. զարտաքին թշնամիսն կոտորե-
լով, այլ զազգատունսն — զարտաքին
զթշնամիսն կոտորեաց, այլ և զարգատունսն
իւր

էր, Եթէ — եթէ

մեք որ — մեք որք

108. Բ. Գ. Դ. հեղման արեամբ: — Ե. մեղ-
մամբ արեան: — Ծ. ԱՂԹ՝ հեղման արեամբ
կամ հեղմամբ արեան: [Պարզ և ուղիղ ձեռն է՝
հեղմամբ արեանն կամ արեան]

109. Բ. Գ. Դ. Ե:

110. Բ. Գ. Դ. զարտաքին բշնամիսն կոտո-
րելով, այլ զազգատունսն իւր: — Ե. (ՋԹԿԱ)
և զազգատունսն իւր: — Ջ. (ՋԹԿԱ) և զազգա-
տունսն:

111. Բ. Գ. Դ. Ե. և մեծապէս վայելեցաք
յերկնաւոր պարգիւս: — Ջ. (ԵՊՎՅ) պարգևս:
— Ծ. ԱՂԹ՝ մեծապէս, [չոս մեծապէս բարք,
որ ուղիղ կ'երկի քան մեծամեծը՝ աւելի կը
պարզէ իմաստը]:

112. Բ. Գ. Դ. Ե. Ծ. մտտակայ:

113. Բ. Գ. Դ. Ե. Է:

114. Բ. Գ. Դ. Ե. Ծ: — Ջ. Է. զի մի նուազը:
[չոս բոտ իմաստին նուազ կամ նուազիւն է
ուղիղը, և նուազը՝ անշուշտ շփոթութեամբ Ե-
զած է]:

115. Բ. Գ. Դ. և զտուրբ մարգարէն Եղիսայ:
— Ե. (ԵՋՄ) Եղիսայ:

116. Գ: — Բ. Ե. արայարու: — Դ. արայ-
արու: — Ծ. ԱՂԹ. Աքարարու կամ Ախայա-
րու:

117. Բ. Գ. Դ. նախանձուն իւրով զուր հա-
րիւրսն: — Է. (Ն)իւրոյ (Ջ):

118. Բ. Գ. Դ. Ե. Ծ. անաք կոտորեաց:

119. Բ. Գ. Դ. Ե: — Ջ. Է. և գերիւս յի-
սունսն, և այլն: Ծ. ԱՂԹ՝ յիսունսն:

120. Բ. Գ. Դ. Ե:

121. Բ. Գ. Դ. Ե: